

Գ Ր Ա Կ Ա Ն Ք

ՃԱԹԱԾ ԶԱՆԿԱԿԸ

Հ Ն Չ Ե Ա Կ

ՄՈՂՈՒՆ ԱՌՁԵՒ՝...

Եօթը կոյսերն Օրլամուճախ
 Իրար կ'անցնին մազէն վերջը Պարկերին,
 Օրլամուճախ եօթը կոյսերն անձկագին
 Կը փնտռեն զուռն որ իրենց անցք սայ պիտի...

Վառած են եօթը ջաշեր,
 Որ անցնին մութ այն դռներուն ընդմէջէն,
 Որոնց տանին լուր հարիւր լայն սրբահներ,
 Առանց երբէք որ հոն լոյսեր զոգողնեն...

Եւ կը հանեն անձաւներու մէջ խաւար...
 Ա՛լ աւելի կ'իջնեն վար...
 Իրենց առջև կը գտնեն մէկ զոցուած զուռ,
 Եւ անոր վրայ՝ բանալի՝ մը սակկո՛ւտ...

Բացուածքներուն մէջէն ծովը կ'երևի...
 Ու մեռնելէ աւաբել՝
 Գոց դրանն առջև կ'եռան առանց կորովի,
 Ու բանալ չեն համարձակիր զայն երբէք...

ՄԱՐԻՍ ՄԵՂԻՐԻՆՔ

Դռան ու քաղցր է գիշերները՝ լըսել՝ ձմրան
 Մեխաքոզ ու զոգողափայլ կըրակին քով,
 Անցեալ յուշերն որք յամբարար կը բարձրանան
 Մեթու՛թեան մէջ, զանգակնեքու շնունտ երգով:

Երանելի՛, զանգակն որուն կոկորդն ճըզօր
 Իր ձերութեանն հակառակ ժիր ու կենսունակ,
 Կ'արժակէ իր անիտփոխ կոչն հաւատաւոր
 Վըբանին ասակ, ձեր պահակի մը հանգունակ:

— Իսկ ճաթած է իմ հոգես, և երբ ցաւառանջ
 Գիշերուան ցուրտ օդին կ'ուզէ խուսել իր կանչ,
 Յաճախ կը թուի թէ անոր ձայն ալ նըւազուն
 Թանձր ճըրջողունն է վրասոր լանջքի մը տար,
 Արեան լիճի մը քով, զիականց կոյտի մը տակ
 Որ կը մտնէ՛ ճիգերու մէջ անշարժ, անհո՛ւն...

Շ. ՊՈՏՈՒԿ

1. Ամենք, անձեա այս երկու քերթուածները, թարգ-
 մանուած հինգ տարի առաջ, անկարելի կեցած է ինձ հրա-
 տարակէլ նախորդ ըմբփմին տակ, այդ առիթի զրացնու-
 թիւնն չեմ գիտեր ինչ ակնարկութիւններ կը տեսնէր
 անոնց մէջ՝ կայսեր անձին, կամ պալատի կեանքին
 նկատմամբ... Հասոյց մ'է ինձի համար՝ դարձանել այ-
 սօր իրենց եղած զրկուքը, զրկելով զանոնք ձեզ՝ որ
 հրատարակուին:

ԱՆԹՅՈՒ ՓԱՆՈՒԵԱՆ

Փ Ո Ր Ձ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ի Ն . . .

Ինչպէս կ'ուզես որ սիրեմ, յարգեմ ըզքեզ և լըսեմ
 Ակոսպրելի այդ բերնէդ, ականջս ի վար, ձայնով ցած
 Փըսփըսացած քու խօսքերդ, որք բարի են ու խոհեմ,
 Որք իմ բարւոյս համար են, զիտեմ, խորհուած ու ըսուած...

Ինչպէս կրնամ հանդուրժել քեզի առանց զայրոյթի,
 Առանց ըզքեզ ատելու՝ երբ քու տեսքիդ մէջ արդէն
 Ես կը գտնեմ թարշամած բոլոր յոյսերս ծաղկատի,
 Երբ շարժումներդ ամէն մանուկ անցեալս կը ջարդեն...

Հիմա՛ զիտուն, իմաստուն, հիմա լուրջ եմ, Աստուած իմ.
 Փորձառութիւն, հիմա դուն ա՛լ վերջապէս, իմ մէջս ես՝
 Ինչպէս որդը պըտուղին՝ և ես քեզմով կը փտիմ...

Դուն կը ցայտես աչքերէս, խօսուածքէս ու խորհուրդէս
 Եւ ամէն օր որ կ'անցնի՝ կ'ընէ քեզմով զիս հասուն,
 Ձի դու մազն ես, մազն իսկ ես, և ես՝ որդիդ սիրասուն...

ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ

ԳՊՅՆԻՆ ԷՍԿՈՒՄԸ

Ա Ն Ա Ն Ք Է

Ը .

Ձիւն... Անգունդները լեցուցեր... և լեռներուն
կողերն ի վեր... և գառարեուն զոցած վըրան...
Գիւղ մը... հիւզեր՝ համարողներու կարծես նման,
ԲՆՈՒՄԻՆ ոտքը Թաւաւած, ինկած նըկուն...:

Խոր լըռութիւն միապազայ զաշին վըրայ...
Հերմակ ծառեր կը խոնարհին մինչև գետին.
Գիւղ ի քաղաք համարան — անհետ — կը քննանայ...
Վերադարձող կուտութեան իդ մըն է յետին...:

Հորդոներն ճերմակ լուսին մըն է փակեր...
Կեանքը յանկարծ. — Գիւղին վըրայ, կաթիլ-կաթիլ,
Կարմիր լոյսեր, իբրև սրուն, և գուն Թափիլ...:

Եւ կը նային անձկոտ աչքեր զազաթն ի վեր...
— Զինին երեսն երկարած շուքն իր հաւաւոր՝
Գայլ մը, անշարժ, զիւղին վերև կը հսկէ կոր...:
ՎԱՆԱՆ ԹԻՔԻՆԵԱՆ .

ՎԱՅԻՆ ԵՐԳԵՐ

Ա

Լեցուր բաժակըզ գինուով
Ընկեր, վերցուր որ խըմենք.
Խըմենք մինչև որ գինով՝
Մեր մէջէ Եսն ըլլայ Մենք:

Կեանքերնիս կարճ է. աշտօր
Որտեք ըլլանք, կենդանի,
Զի հրակող խիղճը հըզօր
Հոն մեզ կըտուի կը տանի:

Խըմենք, կարմիր է գինին,
Ընկեր արիւնն է կարմիր.
Մեր շուրջ կակաջ կը հազնին
Կըտուի դաշտերը անձիր:

Խըմենք. — Կենսոյզ անժըպիտ
Ո՞վ հայ ազլիկ սեպուրի —
Խըմենք. — Վաղուան սերունդիդ
Ո՞վ Սանուրի, Վանուրի:

Զարնենք բաժակ բաժակի,
Խըմենք փըրփուր առ փըրփուր.
Մեր կուրծքերէն Թող ժայթթի
Հեզնոզ քըրթիլն անհամբոյր:

Մաղբննք այս կեանքն որ մեզի
Համար տանջանք մ'է ապուշ.
Մաղբննք ծաղբանքն ալ, քանզի՝
Պիտի մոռնիլնք շուտ կամ ուշ:

Լեցուր բաժակըզ գինուով
Պէտք է որ սէրն ըսպանինք,
Ըլլանք առ այժմզ գինով,
Քրանի գրոցին մեր է նենգ:

ԳԱՐԵԳԻՆ ՎԱԷԻՎԱՆԵԱՆ

Ժամանակագիր մը կ'ըսէ թէ Վարդան
ու Տիրիթ բարեկամ էին : Ուսկից ծա-
գուսն կ'առնէր այս ընտանութիւնը . ար-
դեօք Տիրիթի մայրը Մամիկոնեանց տու-
նէն էր : Ո՛ւր և ի՛նչ դիրքի մէջ հանդի-
պած են անոնք իրարու : Դժբախտաբար
ոչ մէկ ակնարկ բան մը չՅողուր գուշա-
կել : Ես կ'երեւակայեմ որ Մեծ սեպուհն
Տիրիթ ու Մամիկոնեանց նահապետը Տէր
Վարդան առաջին անգամ իրարու հանդի-
պած ըլլան կոզոյովոյի անտառներէն մէ-
կուն մէջ՝ ուր Արշակ հանդիսաւոր որսոր-
դութեան մը հրաւիրած էր գիրենք : Հոն
Տիրիթի տանջուած արտայայտութիւնը
Վարդանի աչքին զարկաւ, որ իր կարգին
մեծ սեպուհին հետաքըքութիւնը շարժած
էր՝ իբր նահապետ այն տոհմին որ ազգին
սպարապետները կու տար : Առիթը կը
փնտռէին իրարու հետ ծանօթանալու ու
միջադէպ մը գիրենք քովէ քով բերաւ :

Վարդան եղնիկ մը կը հալածէր, որ
կ'անհետանար անտառին բաւիղներուն մէջ
խոյս տալով իր դահիճէն : Անտառնը իր
շրջաններուն մէջ եկաւ Տիրիթի առջևէն
անցնիլ : Իր մեծ ու ճիւղաւոր եղջիւրներն
հրապուրեցին Տիրիթը որ իր բարակնե-
րովը ետեւէն ընկաւ : Քիչ վերջ շնչա-
սպառ կենդանին գետին կ'իյնար եղտիւրի
մը եզերքը, երկու նետերէ միաժամանակ
խոցուած : Սլաքներէն մէկը Վարդանին
էր, միւսը Տիրիթին . եղնիկին կողէն և
պարանոցէն յստակ արիւն մը դեռ կը վա-
զէր : Վիրաւորուածին քով երկուքն ալ
իրարու հանդիպեցան, քիչ մը շուարած ու
ժպտազին իրարու երեսնայեցան . հասկցան
որ երկուքն ալ նոյն որսը հալածած են,
և այս մտածութիւնը առաջին խօսքը ե-
ղաւ որ յայտնեցին իրարու :

Յետոյ, յետ քանի մը խորհրդածութիւն-
ներ ընկու իրենց որսին վրայ, որ ընդ
հուպ շունչը կու տար նուրբ ու կարմիր
լեզու մը դուրս ձգած, քովէ քով հե-